

Միսիթար, միայնակ, կատարեց հակայ գործ մը
որ իր ժամանակին համար ամենէն անհրաժեշտ-
ոք, անմիջականորէն կարեւորն էր: Հայ ժողո-
վուրզը, որ այսօր կը մաքասի իր ամբողջա-
կան ազատագրումը ձեռք ձելու համար եւ ա-
տովլ ուրիշ բան չըներ բայց եթէ Միսիթարի
դործը լրացնել (ինչպէս այս դարուն հստա-
ցիները լրացուցին Բնեթարքաներուն . Ալֆի-
երիներուն, ոտնթիւներուն գործը), պէտք է որ
վիճակի իր սկսած պայքարին ահաւոր դժուա-
րութիւններէն եւ անոր մէջ իր մինչեւ շարդ
կրած աղետաւոր անյաջաղութիւններէն :

Պէտք է որ ան ամէն վայրկիան իր աչքին
ասջեւ ունենայ իր մեծ Միսիթարին օրինակը .
պէտք է որ համամոզուի թէ ամենէն անիրականալի
կարծուած ծրագիրներն իսկ կ'իրականանան
երբ մարդ գիտէ ինք իր վրայ հաւատք ունե-
նալ, զոհողութիւն յանձն առնել ու մաքառիլ :

Պէտք է որ հայ ժողովուրզը ամբողջութեամբ
ցոյց տայ այս կամքը, ինքնալսահութիւնն
ու անվկանդ յարատեւութիւնը զոր Միսիթար
ի յայտ բերաւ իր գործունէութեան մէկ ծայ-
րէն միւսը, եւ հայ ժողովուրզն ալ պիտի հասնի
իր ծրագիրն իրականացնելու ինչպէս Միսի-
թար յաջողեցաւ իր երազը մարմնաւորել :

ԱՐԾԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ



ԱՐԵՒՈՒԻ ՄՈՒՏՔ

—

Մարգագետին մը մեծ, գունատ
Սաղկըներով կը գողդողչէր,
Եւ արիկակն արիւնակաթ
Կը թաւալէր ու կը փախչէր :

Հըրաբորոք զընաին միջնւ
Կը աեսնէի, աղջի՛կ, ըզքեղ:
Կանգուն կեցած եւ խաչածեւ
Բըռնած ձեռքերը ուրբապէս :

Հոգին էիր այս ոսկեկէր
Օրհասական վերջալուսին:

Խաւարը զայն կը խողխողէր,
Կ'ուղէր քաղել չըքնազ հոգին :

Դանդաղ դանդաղ կարմիր գունար
Կ'երթար գեանին տակ, կը տանէր
Ըգեեղ ալ, սէ՛ր իմ, անդունզը,
Մէջքէդ ըըռնած կը տատանէր :

Ես աղաղակ մ'արձակեցի,
Հըրեղէն տեսիլք, ո՞ւր կը փախչիս .
Դու տրատում սէրդ տրւիր ինծի,
Ինչո՞ւ հիմա կը լրգիս զիս :

Բայց կը փախչէր զունտը, կ'երթար,
Ալոյոր, տրատում եւ բոցեղէն .
Մաղկըներէն ազօտ բարբառ
Ոզր բարձրացաւ մարգագետնէն :

Ես կուլայի : ըսի սրբտիս՝
Ալ ի՞նչ ցաւ կայ ասոր նըման,
Խորդըրդաւոր ուժ մը եւ զիս
Կը քաշէր գէպ ի գերեզման :

ԵՐԵՔ ՃՐԱԴ

—

Երեք ճըրագ կը պըլպըլան
Իժ սեղանիս վըրայ,
Ու կը սպասէ զըրկեալ հոգիս—
Ըսէք՝ ո՞վ պիտի զայ :

Երեք ճըրագ կը պըլպըլան—
Ու ձեռնամած դէմքով
Նըսած զատարկ ինոցըս՝ կուլամ .
Ա՛ի, ո՞վ պիտի դայ, ո՞վ :

Երեք ճըրագ կը պըլպըլան—
Ալ ոչ ոք պիտի դայ .
Մեռան յոյսերս, մեռան իզձերս,
Առանձին եմ ահա :

ՈՄՓԱԼԷ

—

Երազ մըն է : Ոսկի ոտքով
Հին աթոռիդ մէջ նըստած ես,

Կ'երգես ինծի, երբ արցունքով
Մըափկ կ'ընեմ, կը նայիմ քեզ:

Բարակ դերձան մը կը ֆաթթես
Դաստակիդ շուրջը՝ ջըրնեկուած:
Կ'ելլէ դերձանն իմ հոգիէս—
Զայն կը քաշես կամաց կամաց:

Փափուկ շապիկ մը շինեցիր
Ու զայն զգեցար, եւ ժըպանցար՝
Շընորհաշուք, անկարեկիր:

Ես տըժգոյն եմ, տըժգոյն, տըժգոյն,
Կը զանդաչիմ — ոյժըս ի սպառ
Քաղեցիր, ով անզորոյն:

ԱԴՐԱԼԻ

Ագուաւ մը, ժանտ բաղդիս նըման,
Գըլխուս բոլոր կը թըրթըուայ,
Մեսելասի կը բուրէ ան,
Բօթի ձայնով կը կըրկըռայ:

Վըշտին նըման սեւ է, գաժան,
Ու խենթութեան պէս մենասոր.
Բըբերը չար կը շողշողան.
Կը թըրթըուայ դիսուս բոլոր:

Բար կը նետեմ, բայց չի փախչիր,
Կորի՛ր, կ'ըսեմ, սակայն չ'երթար.
Կըրկըռալով անկարեկիր

Կը ծանակէ զիս անդադար:
Ըսի անոր ա'յ անիծած,
Ե'նչ կ'ուզես, ի՞նչ կ'ուզես՝ գընա',
Գընա' ձորն ուր զենասարած
Նեխած միս կայ, կերակուր կայ:

Թամահանքով թօթվեց վիզր,
Ելնդաց, պոռաց՝ ջերմ միս կ'ուզեմ,
Խնքնասպանի մը թարմ միսը
Կը փափաքիմ եւ կը սպասեմ:

ԱՆՁՐԵՒՈՅՏ ՕՐ

Անձրեւի թելեր,
Երկայն, երկայն,
Կը պաշարեն զիս,
Զանձրութիւնն ամբաւ ոստայն
Կը հիւսէ,
Կըմբանէ հոդիս:

Աշխարհ ալ ունայն՝
Լոկ սեւ մըշուշ կը փրէէ,
Ի զուր, ի զուր կը շանամ
Փըրկել, ազատել զիս անկէ:
Կը ծիւրէ, կը ծընդէ
Կախարդական ուժ մը զիս.
Ի զուր խըրոխտ եմ եւ երիտասարդ
Զանձրութեան ուտիչը
Կը կըրծէ հոդիս:

ՎԱՀՐԱՄ ՍՎԱՃԵԱՆ

